

կուած յօդուածները կը հրատարակէր և Բիւրակնի ընթերցողը՝ զիտակոնց կը ճանչնան Բանասէր գրիչ մը: Եւ Բիւրակնի մէջ գրական գոհացուցիչ արդիւնք մը թողած է, և կրնանք ըսել որ նոյն ազգագրական շաբաթաթերթին ամենէն եռանդուն և ոգի տուող գործիչն ինքն եղած է: Բիւրակնի աշխատակցութիւնէ դադրելէն յետոյ, սկսած մի քանի անգամ Հանրագիտակի և Ծաղիկի մէջ ոչ սակաւ ընտիր յօդուածներ գետեղելու, բայց անոնց մէջ աւելի դրաղէտ մ'եմբացաւ, քան թէ բանասէր մը: Ինքիայնիս Բիւրակնի լիաշնատակցի և մեր սրբազան երգերու մասին՝ անընդհատ գեղեցիկ ուսումնասիրութիւն մը կը հրատարակէ, որ եթէ հմուտ բանասիրաց համար նորութիւն մը չհամարուի, սակայն այդ գիտութիւնը մեր հասարակութեան մեծ մասին տակաւին բոլորովին մուկ ըլլալով, նոյն յօդուածոց ընթերցումն՝ անոնց օգտակար է: Ազգային եկեղեցական երգերու վրայ, տարիներ առաջ մեր ծերունի մատենագէտ Վ. Հ. Գ. Չարբէշեանի վարդապետն՝ գնահատելի հմտութեամբ՝ խօսած է իւր «Հայերէն դպրոցը» պատմութեան մէջ. աստի և այլ խաղաման տարիներէ Պ. Խաչիկոնց մեղուամբն և գովելի աշխատութեամբ կազմած է իւր այդ յօդուածները և անոնց աւելի մատենագրական ձեւ մը տուած: Լրագրութեանց մէջ այս և ասոր նման բանասիրական յօդուածոց հրատարակութիւնն՝ մենք շատ օգտակար կը տեսնենք, վասն զի մեր ժողովրդեան մեծ մասը որ հայ մատենագրական կամ բանասիրական գրութիւններէ կը խորշ և անիլ քաղաքական և վիշտակական ընթերցման կը պարագայի, այս կերպով տակաւ առ տակաւ խորշումը՝ ձգման պիտի բարեըջի, երբ իրեն հասկանալի լեզուով և ոճով նախնեաց գրականութիւնը ու պատմութիւնը կարգայ իրմէ անբաժան Բիւրակնի հետի և կամ ուրիշ օրաթերթերու մէջ:

Բիւրակնի սկսած է հոգեւորուող ընտիր յօդուածներ հրատարակել. կը գրէ իւր թերթին (թիւ 1046) մէջ.

« Եւր ընթերցողաց մէկ մասը, մանաւանդ գաւառացիներն, առաջին օրէն ի վեր կ'իներեն

մեզմէ որ կրօնական բաժին մ'այ բանաւք Բիւրակնի լեզուով մէջ: Երեք միւլեւ ցարդ գոհացում էրցենք տալ այս փառաքին, որովհետեւ լաւ կրօնական բաժին մը՝ ինչպէս կը հասկնանք՝ շատ աւելի զժուար է գրել քան լաւ քաղաքական, լաւ բանասիրական, լաւ... և այլն »:

Բայց Բիւրակնի անցեալ տարի մեծ պահոց օրերու մէջ, մերթ ընդ մերթ Եւրակնի հոգեւոր գրութիւնները ժողովրդեան լեզուով կը թերթումներ իւր հոգեւոր սնունդ իւր ընթերցողաց. և այս տարի սկսած է ինքնագիր քարոզականներ հրատարակել, և կրնանք ըսել որ այդ յօդուածները շատ խնամքով գրուած են և զարդարուած գիտուն և ընտիր օրինակներով ու փաստերով՝ որով ժողովրդեան համար յանկուցիչ են անոնք: Եթէ Բիւրակնի լեզուով մէջ շարունակ, կրօնական այսպիսի յօդուածներ. Պ. Քէլչեանի նոյն պատուական օրաթերթին այլ աւելի փառաց և պատուող պիտի արժանանայ և հայ լրագրութեան մէջ անզուգական օգուտ մը պիտի ունենայ:

**ՄԱՂԻԿ.** — Ծաղիկ գետնի վրա գեղեցիկ թերթերը բացած էր և մեծ եռանդ մը ցոյց կու տար՝ օրէ օր նոր գեղ ու գոյն, օգուտ ու բոյր ունենալու, բայց վերահաս ձեռնարկայն բնական ծաղիկաց օրինաց ենթարկեց. անոր թերթերն պահ մի ամփոփուեցան և զոցուեցան խաւարին ու խոնափին մէջ. սակայն այդ տիրու վիճակը ուրախ ենք ըսելու որ առանց երկար տեւելու զարնան ծաղիկաց հետ՝ վերստին կը բողբոջի հայ գրականութեան բուրաստանին մէջ. և կը պատրաստէ գեղեցիկ ծաղիկապսակներ Անդր-Պոլսու տիկներու գիւղին: Ծաղիկ վերակենդանութեան առթիւ՝ անոր պատ. Խմբագրութեան Բագմալիկ իւր ջերմ խնդակցութիւնը կը յայտնէ:

Լ. Ս. ՇԵՍԵ.

**Տ Ա Ր Ա Ջ**

Պատկերագրող շաբաթաթերթ ընտանեկան ընթերցանութեան համար. — Տարեկան գինն է 6 ռուբլի:

Հասցէ՝ Rédaction der Agbur et Taraz  
TIFLIS (Caucase)